

գէն ձուլումն էր կապագործիրն գաւառին հետ: Փոքր Հայք պաշտօնական անունն Տարկ է որ նոյն երկիրն համար գործածուած ըլլայ 100 տարի վերջն

1 Ապրիլուան վառն Մեհրգասան պատերազմաց 105. "Պատկենտ անոր (Յերթանի) ներքն անցանկերն ու Տորք ինն որդի հաշուեցար եւ շնչեց որ որդիք Եփացն եւ Պորթուզ կոչու ինն: Այս երկիրները հինաց Փոքր Հայք են: Ինքեան Հայաստանը Տորք առաւ" Ժողովուրդի Կոմիտէի որդւոյն թուղւոյն պայմանու... Պատկենտ պատերազմ կոչը՝ ջառջաց մը հիմնեց հոն, ուր Մեհրգասան յայտնած էր, որ Եփրատին կը կտռէր Փոքր Հայոցն մէջ: Արեւորարդն առաւ կապագործիրն թաղուարութիւնը եւ անոր վերաբարձու Եփացն ու Պորթուզ, հրոսկը բաժնի առան եր Յերթան Փորքին, եւ ասոնք ալ Հինաց կապագործիրն գաւառին մաս կը համարուին: Անոր առաւ նաեւ Կիլիկիոյ կաստորագոյ ջառջացն եւ Երեւանը: Արեւորարդն այս թաղուարութիւնը որդւոյն թաղուց, որ լաւ մը փոփոխութեանց ենթարկուեցաւ: Քիչիւն Ազգաստան կետար, որուն ասանն ինչպէս արեւ լաւ մը թաղուարութիւններ՝ նոյնպէս այս թաղուարութիւնն ալ գաւառի մէ առաւ:"

Այս սեպն այլ եւ այլ գտարութիւններ սեպի էր մէջ:

Այն իտայն թէ Արեւորարդն թայ Եփաց ալ իտայնէն Պորթուզն ալ առած ըլլայ, հետեանկ կ'ընէ Սարաբանի (էջ 174) բացատրումը ըստնն թէ Պատկենտ Միջնադարեան մեծապէս մտաք Յերթանին առած ըլլայ: Արեւ յայտնիքներն համեմատ ալ Յերթան Փորքին արուան էր միայն Եփաց (Գրիան կաստան 36, 53; 2. Պատարաքոս Պատկ. 38): Ըստ այսմ՝ Թ. Ռայմիտիտի հետ (Mithridate Eupator էջ 393, Թիւ 1) երկու զկոչաց մէջ ալ մտքեղու է կորսուց ալ արուան ըլլաւ: Փոքր Հայք բացատրութեան չմտարան եւ անհիշեց գործածութիւնն՝ երկու բաղնակի իրարու հակառակ իմաստով՝ յամենայն չէպէս լաւ գործածուի է, եւ թնայնքը կը մտքէ "Եփաց եւ Պորթուզ, որ այսմ Փոքր Հայոց կը վերաբերին, իմաստը՝ Գանի որ այս սեպն արեւ զիտակ մ'ալ կը բաժնորդէ - կապագործիրն ալ թէ Ա. զառաւոր, այլ Յերթանի ասան՝ Գրիտասան կոչը 17ին գաւառաւ կայս է - եւ Ապրիլուան Փոքր Հայք բացատրութիւնն այլաւ միշտ սովորական իմաստով կը գործանէ՝ Եփրատայ արեւմտեան կողմին հասնելովը (Մեհրգ. 17, 90, 115), մտքը կը փորձէ ըսելու թէ էր կողմանէ մեծ անհայտութիւն մ'ըսած է, եւ կործնելու թէ առեւտն անչեան տարբեր բուն Փոքր Հայոց կոչ ալ բան մը պատմած է եւ այս պատմականին հետ տեքստ անի "ասոնք ալ հինաց կապագործիրն գաւառին մաս կը համարուին, իտայն իտայն Պորք Հայոց մէջ ըսած Գրիտասան յառաջ 48ին Արեւորարդն Գ.Ի. կապագործիրն Արեւորարդն Բ.Ի որդւոյն" առաւ: (Գրիան կաս. 41, 63, 42, 48, 4): Գրիտասան յառաջ 20ին զպէս ընդունեցաւ: Արեւորարդս կապագործիրն (Գրիան կաս. 54, 9, 2. Սարաբ. էջ 555):

Ըստ բանագրութիւնի կ'ըլլայ որ այսօրին մեծութիւն մը, վասն զի հասանորեն զեպագործիրն արեւ Փոքր Հայքը միացուցած էր կապագործիրն գաւառին հետ (Joach. Marquard, Römische Staatsverwaltung I 369): Պաշտօնական լեզուի մէջ Տարկ է որ առեւտն Եփաց եւ Պորթուզ "Փոքր Հայք" անունն իրապէս կրած ըլլան: Պորթուզն յայտնութեան արշաւանը Պորթուզ գէտ՝ վերջնացած էր Փիլիպպոս արքայոյն նախաստիպ իտաղութեանը, որ վերջին կերպական հայտարարութիւնն էր Հռովմայեաց եւ Պորթուզ մէջ՝ միջնեւ: Պաշտուար: Պրեդիկատոս Տարկ է որ իստան ըլլայ այն հայտարարութեան վայր: Ինչպէս որ ստայր կերպով կը հետեւի Ջոզիմոսի (I 19, I, III 32, 4): Միւնկեղոսի (էջ 883, 1-2), Ջոնարտի (XII 19 vol. II p. 583, 3-7 ed. Bonn), եւ Եւաղրի (Պատ. Եփաց. Ի, 7 էջ 426 ed. Vales.) անոր համապատկեմն, բայց միայն թէ լոյս վեր:

ալ՝ Փիլիպպոս կոչար Շապուհ Առաջնոյ հետ գրած իտաղութեան գաղմկեղն մէջ (244ին յետ Գր.), ինչպէս նաեւ: Պաշտուարի հայտարարութեան ասան

Յին երկուքն թով Հայտարարութեան պայմաններուն վայս անհարկութիւններ կը գտնուէ: Ջոնարտս կ'ըսէ "Պորթուզ Շապուհ թաղուարը Պորթուզ եւ լուծելու Պորթուզ գէտ մտաւ պատերազմը, իտաղութիւն ըստ: Միջնադարն ու Հայքը ստալը: Բայց անձնալով որ Հռովմայեաց լաւ մտար կեան է այն գաւառներն կորստաւ, զի մ'կոչը իտաղութեան գաղմկը բեկանելով՝ սկսաւ զանոնք գաղուպանէն: Առաջին անգամ Պաղպոսի ասան սկսաւ Պորթուզ հակադէմք ինչը զալմայն բեկանն դէմ՝ անց էջ 589, 24-590, 3: Անոր հետ կը համապատկեմն Ջոզիմոսի իտաղութիւնը (3, 32, 4): "Ըստ այսմ լաւ մտաւտն անքեմն կոչը: Պորթուզիտան պատերազմը: Պորթուզ կոչ յարձակեցաւ եւ պատերազմին մէջ ինչպէս, եւ ոչ ինչ այս յայտնութեան կոչը Պորթուզները Հռովմայեաց հպատակողներն բան մը կորեղնին: Բայց երբ Փիլիպպոս իլեանութեան զլուի անցաւ՝ Պորթուզ հետ անմտարեր գաղմկը կ'սկսէ: Ընդ հակառակն Եւաղր, որ հայկական պատմութեան եւ Եւրասիոս Բ.Ի համագործակցան պատերազմին շարժանքը կը պատմէ: այս իտաղութիւն սկսէր կ'ընէ: "Անոր (Պրեդիկատոսի պատերազմին (Ստոնարս) երկերկրորդութեան առաջին տարին՝ Հայք որ յառաջ Մեծ Հայք կը կոչուին, իսկ յետոյ Պորթուզայք, - Մեծ Հայաստան նախնաւար հայտարարէր Հռովմայեաց, բայց Փիլիպպոս՝ Պորթուզիտի յարձակումով՝ առաւ զայն Շապուհ, որով Փոքր Հայք Հռովմայեաց նեղը թացին, իսկ բոլոր միւս թացեանց Պորթուզ - Գրիտասանին առաջնորդեցը... նեղ մտած պատմութեան փոխին իտաղութիւն Եւրասիոսն են: Պատմական այս տեղեկութիւնը Եւաղրի կը ծառայէ լոյս իր ներածութիւն իւր պատմութեան, անաստիպ այս մասն ուղղակի Պրեդիկատոս ասան չէ, այլ Եւրասիոսն Եւրասիոսի քրտինկան, որ Պրեդիկատոս ջառջաց էր (Հմմտ. Եւաղր Ե. 24): Ասով կը մեկնէր մասամբ իտաղութեան արարած իմաստը՝ Գանի որ Եւաղր իւր ժամանակուան յարաբերութիւնները կը զբաղէ Ա. թաղուարը զեւ աղաւը՝ մ'ալ է: չի կրնար ըսել ուղան ըլլալ թէ Փիլիպպոս իտաղութեան ինչ հետեւորդ Հռովմայեաց գրաւած ըլլած Եփրատայ արեւմտեան կողմը գտնուող Փոքր Հայքն, որ Վեստալիտասիտն օրոնէ իսկ վրացուան էր կապագործիրն գաւառին հետ եւ անընդհատ Հռովմայեաց նեղը թացան: Եւաղր կը խօսի մտաւտն լոյս լոյս Մեծ Հայոց վայս, որ՝ միջնեւ Փիլիպպոս անդադրութիւն մ'ըլլալով Հռովմայեաց առաւտնան գերեզմաններն ասան սակ՝ անոր նախաստիպ իտաղութեանը շարժանքու, այնու, որ մէկ մասը՝ Փոքր Հայք ըստանը Հռովմայեաց թաց, իսկ մեկը անդր կ'ընէ Պորթուզ ինչպէս Առաջին այն Փոքր Հայքը ունէր որ Հռովմայեասիտն վերջին հռովմայեաց Մեծ Հայք ըստանն մէկ մասին, եւ այն՝ հասանորեն նախին Եփաց եւ Պորթուզ կրկին թաղուարութեանց ինչ է Եւաղր այս բանմանն իր կատարածն իրադութեան մէջ կը պատմէ, այն ասան անաստիպան մեծ սխալմանը մին է ասին: Թէ իտաղութեան պայմաններն մէջ որդուան էր այս բանմանը, արքայութեան պատմաւ մը լուծելը, միայն թէ թաղմի վայս թաց, Գանի որ՝ ըստ վկայութեան Ջոնարտսի եւ Ջոզիմոսի՝ Փիլիպպոս Հռովմայեաց յառաջին յարաբան անպէս իտաղութեանը լուծուցեց, յայտնի է որ Շապուհ ալ՝ զբոր թիւն ասանմանը պէս՝ այլ եւս ինք վերը կ'այտարարէր Հռովմայեաց գաղմկը անմտարէն կամ լուծանքը պայմաններուն: Ըստ այսմ որով իտաղութեանը անքեւ ընդունելու թէ ինչպէս Փոքր Հայքը Պաղպոսի միջնեւ: Պաշտուար Հռովմայեաց նեղը թացն ըլլայ հաստատարեն: Ետայ վերաբան մէկուս հետեւին Փիլիպպոսի զանազարութիւնը: Պաշտուար վերաբանց Հռովմայեաց Փոքր Հայքն եւ պիչեց Հռովմայեաց առաւտնան գերեզ-

(297ին)։ Միայն պայտեով կրնանք բերանել թէ ինչպէս Մալաղան կրնար ըսել թէ Մաքսնա-տինն այս է՝ Գառիբիոս Մաքսիմիանոս, Պարսկա-Տայրքին ինչ ինչ երկիրներ առած եւ զանոցք Հռովմայեցոց իշխանութեան Տաղամոզեցոցամ ըլլալ՝ ստուանելով զանոցք՝ Հռովմական Եւաջին եւ Երկրորդ Հայք¹։ Մաղաղայ շքութեան է Փոքր Հայքը, այս է՝ միջինն՝ Մարտիրոսիան սպգը, ըսուածք — որ Եփրատայ արեւելեան կողմն է եւ զոր Գառիբիոս վերստին ձեռք ածեցոց — Տին Փոքր Հայքի Տեոս, որ Եփրատայ արեւմտեան կողմն է։ Այս Տին Փոքր Հայքն առական անգամ Գրիգորե-տիանոս զապագովկիրայն բաժնեց եւ առանձին գաւառ ո՛րքաւ, որ Թեոդոս Եւաջնայ ստեին (ընդ մէջ 378ի եւ 886ի) երկու գաւառի բաժնուեցաւ՝ Առաջին Հայք եւ Երկրորդ Հայք անուանով²։ Իսկ Վաղարշ³ գահին թեկնածունն, որ Հայոց պատմած-րութեան գլուխ անցած էր, ուրիշ մէկ չէ, բայց եթէ ուրտեանս յաշոր կտորին մէջ յիշուած Վա-ղարշի Տեոս, որ պարզեւնեղով եւ զառնալու յորդորեց՝ Այաններն, որ Արշակունից ու Մարաց (Սարգստա-կան) աշխարհներն աւերելու ետքը՝ Հայաստան յար-ձակեալ էին (134ին կամ 135ին յետ ԲՏ)։ Արշէն Գուտարից (Gesch. Irans S. 147) այս Վաղարշն՝ Հայոց Իսթաուր Տեոսարած է՝ Աբդիման երեք գաւառներէն Տրուստած ու զանոցք թողած առ-աներ՝ Վաղարշ ճանչցուած պիտի ըլլայ իրեւ ար-քայլ Հայոց, զոր կ'անհարկէ կենսադրին (չԼ. 21) յաջորդ տողը։ «Բոլլ առաւ Հայոց որ թագաւոր ունեանս, մինչ Տրոյիանոս ստեին Տրեշտակ ունե-ցած էին», իսկ Մեծ Հայքին անջառ մնացած է իր այն իշխանապետութիւնն, զոր մինչեւ նոյն ստեին ունէր Այս երկիրն թերեւս ի սկզբան՝ նման 54ին եղածին՝ իբր յառաջի առաջական իշխանութիւն մը Տրուստակ ու Տաւառարիկ իշխանի մը արուած ըլլայ եւ յետոյ Սոյեմսի Հայոց Մեծոց գահէ ճոտեղուն ստեին՝ Պիտի որովք՝ Կապագովկիրայ Տեո միա-ցուած։

Այս բուսածներէն ինքնին իսկ կը Տեոսեի թէ ուրբիտան Թ. 77 Տաւաղարիտին մէջ յիշուած Ստեոսարիւշ Վաղարշ Տայրք, նոյն է Սուրիդատի յիշած Հայոց Ստեոսարիւ թագաւորին Տեո. առկէ ալ ինքնին կը Տեոսեի որ Սուրիդատի այս յոգուածն ալ առնուած է Աւստինոս Պարթիս-Իստինին։ Այսպէս Տիմայ ալ Boissvain⁴ իւր Գրիտի Տրուստակու-թեան մէջ Հա. Գ, էջ 218/19 ծան.։ Եթէ վեր-

պակաւ Սեպտիմիոս Սեւերոսի ժամանակն ինչոցու-ցած չըլլային ուրբիտան Թ. 77 Տաւաղարիտը, որ կրնէ Տեո Ստեոսարիւ թագաւորն ալ Տեո ինչոցուց, անտարակայ այն Տեոսեի թէ ինչ շատոց Տեոսեան կ'ըլլար՝ Սուրիդատի ըսով գաւառն Տաւաղարիտ տեղ-ւոյն միջնորդութեամբը։ Արեւմե Եւրասիան Հայոց Ստեոսարիւ թագաւորը կը յիշէ Տրոյիանոս պար-թեական պատերազմին նստապատմութեանը մէջ, որ Տարի է որ տանդած ըլլայ Հայոց պատմա-թիւնը՝ սկսեալ Տրուստայ պատմութեան եւ Հայոց թագաւորութեան պաշտական յարաբերութեան վերջնական կարգաւորումն՝ ի ձեռն ներքին (66 յետ ԲՏ.)՝ մինչեւ Տրոյիանոս օրովք ծագած ան-Տաւաղարիտութիւնը¹։ Թէ Ստեոսարիւր Պարթեա-տայ Բախուր Բ. արքային (112 յետ ԲՏ.)² Աբդիդատե-որդոյն անմիջնորդան նստորդը Տաւաղարիտ եղք, ստոյգ չէ, յայտն Տաւաղարիտն Յամանայ զեպս Տիմայ պայտաւ կ'ըմբռնեց թէ Հայոց թագաւոր-ութիւնը ներքին օրերէն սկսեալ՝ արշակունի եր-կրդոցական զնձ մը կրտսերին իրաւունքը չէր այն իմաստով, իբր թէ թագաւորութիւնը Տրուստայ գծին մէջ ժամանակակից ըլլար — ապա թէ ոչ՝ Ստեոսարիւր անմիջնորդապէս պիտի յաջորդէ իւր Վաղարշ արքին եւ ոչ թէ Պարթեաւոց Բախուր ար-քայլին մէկ արքին —, այլ Տարի էր որ ի Հայս թա-գաւորական գահը շատարկանալուն՝ անն թագա-Վաղարիտական պետութեան ներկայացնէր արքային արքան արշակունի անն մէկ կամ աւել յարմար ընտրելու³։

Ղաւկիտ Վերսի օրերն ալ տեղի ունեցած է նման գրութիւն մը. ապք՝ Փրոնտոսի նոյն գրու-թեան վրայ տուած տեղեկութիւնն ալ Տեոսե-ցուելու էր մեր բաժնը։ Փրոնտոս կայսեր գրած մէկ թուղթին մէջ, ուր կայսեր նամակները կը քննա-գատէ — բայց այս թղթին շատ մ'անըմբռնել տեղեկուն պատմաւորը մտքը կը մնայ կապակցու-թիւնը —, կ'երեւայ թէ այն կէտին վրայ ալ իս-տած է թէ երկու կայսերոց կառայարութեան զեմ այլեւայլ առարկութիւնն կ'ընէին։ Այնուհե-տեւ՝ ընդ Տաւաղարիտն մ'եղաքը՝ տոյպեւ կը շարու-նակէ՝ «Կամ անոր Տեոսար որ Հայոց թագաւորու-թիւնն աւելն Սոյեմսի տուած էր քան Վաղարշն, եւ կամ անոր Տեոսար որ Բախուր թագաւորու-թեան զեմն էր. ոչ ապաքեւ պայպիտի իտեղեղով կը մեկնէր ու կը պարզէին»⁴։ Այնուհետեւ Պիտոս 140ի

1. Կառնիտի Պարթիս-Իստին (Մարտին) Պարթեաւոց պատմութեան չէր, այլ Պատմութեան պատերազմեց Տաւաղարիտը ընդդէմ Պարթեաւոց (Տիմոս. Սեոսայ, Պարթիս-Իտե — Պատերազմը ընդդէմ Պարթեց)։ Եւ նոյն-ին պարթեական պատերազմները մանրամասնաբար նիս-տադրութեան առնուած չին կրնար ըլլալ, զան օր արքե-ւութեանը զբերք մէջ իրաւած էր Տրոյիանոս արշաւածքն վրայ (Տաւաղարիտ. 5), ըստ այսմ գործըն 17 զբերածն մե-կնն՝ առ նուազն 10 զիւր նուիրուած էր նոյն արշաւածքին պատմութեան։ Բ. զբերք մէջ կը սկսէ կրտսերով արշաւա-ծին պատմութիւնը (Տիմոս. 2)։ Գ. թ. մէջ պատմութիւնը ներ-կայ է Գաւակիւրի պաշտման ի ձեռն Այանարիտ (Տիմոս. 3)։

2. Ա. Իստինոս Պարթեական Տիմոս. 16։ Դիմն Կառ. 88, 17, 3 (Աւստինոս ըսալ. 51)։

3. Ա. Իստինոս Պարթեական Տիմոս. 16։ Դիմն Կառ. 88, 17, 3 (Աւստինոս ըսալ. 51)։

4. Fronto, Ad Verum imperatorem p. 179 ed. Mai

1. Ստեոսարի Պարթիս-Իստին (Մարտին) Պարթեաւոց պատմութեան չէր, այլ Պատմութեան պատերազմեց Տաւաղարիտը ընդդէմ Պարթեաւոց (Տիմոս. Սեոսայ, Պարթիս-Իտե — Պատերազմը ընդդէմ Պարթեց)։ Եւ նոյն-ին պարթեական պատերազմները մանրամասնաբար նիս-տադրութեան առնուած չին կրնար ըլլալ, զան օր արքե-ւութեանը զբերք մէջ իրաւած էր Տրոյիանոս արշաւածքն վրայ (Տաւաղարիտ. 5), ըստ այսմ գործըն 17 զբերածն մե-կնն՝ առ նուազն 10 զիւր նուիրուած էր նոյն արշաւածքին պատմութեան։ Բ. զբերք մէջ կը սկսէ կրտսերով արշաւա-ծին պատմութիւնը (Տիմոս. 2)։ Գ. թ. մէջ պատմութիւնը ներ-կայ է Գաւակիւրի պաշտման ի ձեռն Այանարիտ (Տիմոս. 3)։

2. Ա. Իստինոս Պարթեական Տիմոս. 16։ Դիմն Կառ. 88, 17, 3 (Աւստինոս ըսալ. 51)։

3. Fronto, Ad Verum imperatorem p. 179 ed. Mai

և. 144ի մէջ Հայոց Թագաւոր մը տուած էր՝ :
 Լաւանօրէն այս Թագաւորն է Այլիման, զոր 164ին
 Քուկրիզէն անուշով մէկը Հայաստան տաւ՝ Երուզ-
 ճանց մեռանգամ, ըսել է թէ պատարագակն յաւառ-
 մէյ մը Հայոց Մեծաց Թագաւոր եղած էր՝ : Յա-
 բարկոյ շինց որ այս Այլիման ճոր կողմանէ միայն
 արշակունի էր, իսկ ճոր կողմանէ Հայաստրէն Եմե-
 սայի ճակիկն իշխող սահման էր՝ : Չենք գիտեր թէ

• : Bekhel, Doctr. numm. VII 15 — Cohen II nr. 758: rex. Armen. datus (Թագաւոր տուած Հայոց), Հմմտ. Napp, De rebus imp. M. Aurelio Antonio in Oriente gestis. Dias. Bonn 1879, p. 10 n. 1. Gutschmid, Gesch. Irans S. 147. Mommsen, Röm. Gesch. V 403/4 նմա. 1 :

• Յարկ. անն Մարտոս անուան սով (Վարն էջ 37 նմա. 3) : «Մարտոս Վերս զՊարսիկի Եւրոպի» Պայե-
 ման Ի Հայաստան անուշուր : Յարկից առ Փոսոյ Մատ. 94 (տես Վարն էջ 37 նմա. 3) «Երես թագաւոր կրկին Մեծաց Հայոց, Հմմտ. Napp սուր 24. Bekhel անդ :

• Յարկիցն Գանուածն «Աքեմենիդ արշակունի, որ Թագաւոր էր Թագաւոր Տայրերէն», Յայտնի է որ ազիշ գնով պեմանեան սերունդն ըլլած էր կերտ արձեցընէ. անունն ուրիշ բան չի գիտեր ըսել, բայց իմէ Հաստատել թէ եր Զակեղը սպգոսն էին ղեմանեմէր Թագաւորաց, որոնք երակց մէջ պեմանեան արձն կը խաղար, Հարգաւոր արշակունի ալ չի կերտր եղած ըլլալ մնուել որ կը նարտ-
 անանարտ. անունը կը ցուցնէ : Ստատուել թէ անունը մասնակի Գնէն Եմասայի ճակիկն իշխանական տունը, որ Բրիտանոսէ կարգ 72ին զաճը կործնուց, այս տան մէջ Լաւան-
 գարամ կամ Սաւաթիթաւոս (Σαυαθηθραμος, Σαβαθηθραμο), Զարդիւն (Jamblicus, Jambliko) և Սոկրատես (Sokrates, սորո. բրաւ) անունները փոխի ք փոխ իրարու կը յարբոյն (տես Joach. Marguardt, Röm. Staatsverwaltung I 403 f.) : Այլեման Բրիտանոսէ կարգ 54ին իր Երես կորցրալ յարկիցն կըր իշխան Եմասայի եւ Զայն տարին Երեսն Երոպի Ժրկուցակցայ Թագաւորութիւնն անուանաւ (Յով-
 սեփան Հմմտ. 20, 158, Յովիկ. Յարկ. 13, 7) : Եւրկուց Պարթևուց զէմ պատարագակն Տարբ մէջ էր, որ բնու-
 կանեան անենն ուշ Արշակունի Առաջին Հնա զրուստ Հարտութեան զայանց եւ Յրտապոլ Թագաւոր պատկու-
 լան տանն (68) մէրտեղն վերցուցանալ : Իրապէս ալ Սոյե-
 մանց Հրէական պատարագով մէջ լոյ կըր իշխան Եմասայ կը գտնեցը. Հմմտ. Յովս. Վան Տրէպի, պար. Բ. 481, 488, 500. Vita 52. Յովիկ. պատմ. 5, 1. Յովս. Հրէպ. պար. Գ. 68 յաւել 67 : Յովիկ. պատմ. 2, 81 յաւել 69 : Յովս. Գր. պար. Ի. 228 յաւել 72 : Այս տանն սեղեթն կը կուտի Այլիման (Σόμασ) կամ Այլիման Թագաւոր : միայն Vita 52 Գանուա-
 նուի «Կորթրոցայտն Լիբանուս կողմերը եւ Հրէպի, պար. Ի. 228 «Թագաւոր Եմասայի կուտ անից : Barabekէ պատարագակն մը մէջ կը կուտի «արքայի սեփն Կ. Յուլիայ Այլիմանայ որդուց սեփն արքային Սոսիթրեանայոց (Lidz-
 bareki, Epheum. der sem. Epigraphik II 87) : Հմմտ. նմա. Krenkel, Josephus und Lukas S. 91 f. Եմասայի մէջ Այլիման անունն աւելի ուշ անուններ ալ գործածակու էր, ինչպէս Յուլիան Այլիման (անուանա ալ Անարի թովն թովն Բերուսն ալ Boissevain Գրիտ զատ. 79 (78), 30, 2 vol. III p. 437) : Յովիկ Մասայի գտարի անունը կը ցուցնէ, որուն տաճըք փռանալուան իրաւունք թ՛ուածը անցնելուց Եմասայի Անուսն զից քրտութեանն Այս պատարի անցը նմա. Այլիմանի արքին՝ Արքիտն Ա. Կուտս Բաստիանոս : Յես S. Schiller, Gesch. der röm. Kaiserzeit I 760. Թրքերեան Յարկիցն ալ, որ բարեկեր չէր ինչպէս որ Փոտ անՀու-
 գութեանը կընէ : ալ սարի (Հմմտ. Mommsen, Röm. Gesch. V 458 նմա. 1), կը սերեր Եմասայ, ուր Jamliku

ինչով այնպիսի մեծ շնորհք զատա Անտոնինոսի տալիւ. Թրքերեան Արքիտնու կարգապարտութեանց Հիման վրայ՝ Թագաւոր կարգուած ըլլալ : Կարծել է ճանաչել թէ Արքիտնու՝ Երտրի Հայրըք միւս անգամ գործածեցով՝ : Մեծ Հայոց արշակունի Թագաւորութիւնը վերտրոն Հաստատած անունը՝ Երտրիքն ու Կարդուքը մշտապէս անկէ բաժնուած եւ իբր աւատական իշխանութիւն տուած ըլլալ Եմասայի Այլիման Թագաւորին սերունդն մկուտն : Ան Այլիմանը բաւական ատենն էր (54էն մինչեւ անենն ուշ 66) Երտրից Թագաւոր եղած էր : — Այսպէսով շատ պարզ կրնայ մեկնուիլ թէ այն երկիրները Պիտոի տանն կապազապուկից կուտակային տակն էին՝ եւ ուղղակի Հռովմեական վարչութեան տակ աւանդեան կըր Այլիման, որ մինչեւ նոյն տանն Երտրից իշխան էր, Մեծ Հայոց զահն յեւալ : Եթէ ուրիշեան թիւ 55 Հաստատարոն նման յարբոյնին՝ թիւ 56ի՞, Պիտոի տանն աւել վերաբերի՞, այն տանն քիչ մ'անելն Տարեանայի կ'ըլլայ թէ ինչու Պիտո Հայոց զահնու վրայ նոր մէկը զբաժ տանն՝ Սամատրակի սահման եւ նոյն իսկ արշակունի Հարտաութեանէ մէկը շաւաւ : Թագաւոր մը Այլիմանը անունն, Հաւանօրէն Հայոց, Հրէշտակաց ձեռքով է Հռովմայի եւ այլ արտունջներ ըրաւ Արաց Փարսման Թագաւորին զէմ՝, որուն վրայ Հաւանօրէն Փարսման Հռովմ կանչուեցաւ՝ Համարտալու : Բայց կըր Հռովմ Հասաւ, յարկեցաւ ճոր պարտեաներով կայսր իր կողմը յաճել, այնպէս որ կայսրը զինքն արտաքոյ կարգի պատիւներով պատուեց եւ մինչեւ անգամ անոր երկրէն ընդարձակեց :
 Այսպէս այսպէս արտաքոյ կարգի պատիւ-
 ներով պատուուին ու Հայոյն իտաւութեան Հան-
 դիպելը՝ Հարկա պատճառ մ'ունեցած պիտի ըլլայ եւ բացայայտ կը ցուցնէ թէ Տայր կայսրը շնորհք չէր վայելէր : Գիրքըմբունիք է թէ Մեծ Հայոց ան-
 գամտարութիւնը թէ Պարթևայ, թէ Հայոց արշակունի Երտրիքն զբողոք էր արդէն Արքիտնու ա-
 տենն : Սակայն Հարկ էր որ շատ աւելի զբողոքը արքայոց-արքան՝ Հարտապիտ շնորհքով Հռովմեա-
 կան վարչութեան կերպապէս մուտուինն եւ Մեծ Հայոց մէջ Արշակունեաց անունն թողուիլը, Պիտոի ըմբռնուինն եղած կ'երեւայ, թէ ինքը կայսրած չէ արշակունի արտ-գահին՝ Հայոց զահնը մէկը նստե-
 ցուցած ատենն : Թեւեւ նոյն ատեններն իսկ Պար-

Նագատական անունն ընկի էր : Այլիման անունն Հայոց թով աննինքն Հնաք մը թողած չէ :
 • Յես ճարտր արեւ, նմա 3 :
 • Գրիտ զատ. 70, 2 (89, 15, 3) vol. III 244 ed. Boissevain — Արքիտ. թար. 56 : «Երբ Արաց Փարսման Թա-
 գաւորը ստոր վրայ սնմամբ կ'ուրջ Հնա Հռովմ կ'ուտ, Ա-
 րքիտնու անոր սերունդին ընդարձակեց, թողլ առաւ անոր որ Գարտապիտն զէմ մատուցանէ, անոր արձանը կանգնեց Եմիտի տաճարը Եմասայի գտնուեցաւ զԵմասայի մը, զոր անի, որքին եւ ուրիշ վերայ է Հանգեւ Երտրիքն, Հմմտ. կապիտուք. վարք Պիտո 9, 6. Mommsen, Röm. Gesch. V 404 նմա. 4 :
 • Այսպէս կը Համարի Boissevain իւր Գրիտի Հրա-
 տարակութեան մէջ III 225 նմա. :
 • Գրիտ զատ. 89, 15 — Արքիտ. թար. 55 :
 • Յես նմա. 2 :
 • Vita Hadr. 12, 8.

Թեւայ Թագաւորը պատճառակիրքն կ'ընէր Հայաստան յարեակելու եւ Հայոց Թագաւորութիւնը Տառնովական ազգեցութեան պատանել, սակայն Պրոս զինքն ասի եւ կեցուց թղթերով: Բայց վերջէն իրապէս Վաղարշ Գ. ի (148—191) հետ առհասարակութիւններ տեղի ունեցան, որոնք սակայն վարտանցան, երբ երկու ինքնակախերը եփրատայ թով անհնապէս տեսակցութիւն մ'ունեցան (Իբր 154հն): Պրոս վերջէն ասորիները գործնել Պարթեւեաց հետ պատերազմի վտանգ կար: Այս ասեմներն՝ Հռովմայեցաց պաշտպանեալը՝ Սյոննու՝ Հայոցմէ մերժուած: Եւ Բակուր

Ի Կապուտ. վարք Պրոս Թ, 6 Գլի թղթերով Պարթեւեաց արքան եւ կեցուց Հայերն նուաճել: Այս առեղծութիւնն ինչպէս նաեւ նախորդ երկուքը (Փարսմանի Հռովմ կայն ու Բակուրի Լաթուրն զայն Թագաւոր քրոնիլը) զայսեր Թագաւորութեան ասպն ասորիներուն իջ հայնն: Յաջորդը՝ «Արքայ Թագաւորը լով արեւելեան մասերն իւր Գործնութեամբը հեռացուց իտարը հարկ է որ զիսկապուս Արքիմառն իրանութեանն զայսոց անցած ըլլալ: Այս Արքայը կրնայ միայն երկուքից Գրոսն է. բար իբրս Թագաւորն ըլլալ: որ ըստ Գուաշմիթի Թագաւորած է 129—139 եւ յաջորդած է Պառնաթագապոս (Պարթեւեանմասն) Պարթեւի, որ իր Թագաւորութեամբը ընկի հարստութիւնն ընդհատած էր: Արքայ անունն Յուսայ եւ Հռովմայեցաց թով կերպով իջ հարստութեան անուն եղած էր. ինչպէս կեցակ է յետոյ յարսով անուններն: Հմմտ. A. v. Gutschmid, Untersuchungen über die Gesch. des Königreiches Osroene S. 28. Babelon, Mélanges numismatiques II nr. 41

« Aristid. orat. sacra I p. 453. 454 ed. Dindorf. Հմմտ. Borghesi, Opusculi V 373 ss. Waddington, Mémoire sur la chronologie de la vie du rébeteur Aelius Aristide. Mém. de l'Acad. des Inscrip. et belles-lettres t. XXVI, 1867, p. 280 ss. Napp, անդ էջ 12 եւ:»

« Գ. Կերտանոսի հնչապոսի օրգու Վաղ. Պրոսուրով... նշնպէս ասպերց ինքնակախն Ամանիսեան Ա. Գրոս. Պրոսն յԱրարի ի բառուղ զյոյ՛մնուս զման պարթեւեակն պատերազմին (Corp. regn. Neap. n. 4934) որանապարթեւեանն իջ հետեւի թէ Պրոսի մահուն ընեն ասորիներ յառավ՝ պատերազմի մը կը սպասուր Պարթեւաց հետ: Հմմտ. Borghesi, Opusculi V 373. Napp, անդ էջ 12 եւ:»

Փառ Մաման. 94 Յամբրիկոսի վեպն իջ հաջորդէ՛ «Անոր հետքն կ'ընէ մասնակարգը թէ բարեշնացի էր... եւ իջ ծագկեր Սյոննուս Արմաշեանն Արշակունց օրով, որ Թագաւոր էր՝ Թագաւոր հայրերէ: թայց կուս նաեւ Հռովմայ օրնիցիտարն անգամ եւ նաեւ հնչապոսն, եւ յետոյ իլին Թագաւոր Հայոց Վեցան: Արք արտ Կընէ թէ էջ ծագկեր: իսկ Հռովմայեցաց Թագաւորութեանն յաջորդէ Ամանիսեան: Եւ երբ Ամանիսեան, կ'ընէ, զՎերսն ինքնակախ եւ կեցայ եւ ազգակից՝ իտարեց Վաղարշայ Պարթեւի գեմ պատերազմին: ինչպէս որ ասի իջ նախազուարթ պատերազմը թէ պրոսի ծագեր եւ ինչպէս պրոսի ասորներ: Եւ թէ Վաղարշ եփրատն ու Յնգրիսն անցին փոխուս: եւ Պարթեւաց երկրը Հռովմայեցաց հպատակեցաւ:»

Առտի վկայարկն Յամբրիկոսն ինքն իրեն համար կ'ընէ թէ ինքը Սյոննուս Թագաւորն ասանն իջ ծագկի, եւ ասի՛ երբ Սյոննուս իլին թե՛ն Հայոց Թագաւոր եղած էր: Ար ի նայն ժամանակը Հռովմ վիճերը Ամանիսեան՝ այս է Մարկոս Արեւիկոսի կայսրը: Այս ըսուածն ու միայն կրնայ նշանակել թէ Յամբրիկոս իւր վեպը դրան ասանն իջ գտնուեր Սյոննուս արքունիքն է՛ որ Գաղարշ (այսպէս

արշակունին Պարթեւեաց օրնութեամբը Թագաւոր եղած պրոսի ըլլալ: Յարկոյս լիպ որ խաղաղութեան խանգարում էր այս բանը, սակայն կայսրը՝ որ պարսոր ծերութեան հասած էր, պատերազմը յապաղեց եւ իւր յարգընեան ժառանգութիւն թողուց: Այս ակ կայ որ ըստ երեւուցիկն՝ Բակուր փորձ փորձած չէ՛ ինք զինքը Հռովմայեցաց սատական իրանութեանն հանելու՛, եւ Պարթեւեաց Վաղարշ Գ. Թագաւորն այ՛ առ ժամանակն մը գրուայացած է Հայաստանի ներքին գործոց խառնուելու: Մերժեալ Սյոննուս Թագաւորը Հռովմ գնաց բողջեցուլ, սակայն իրեն ըստեցաւ որ յոյսը ուրիշ աստեւուան պահէ եւ գաջը կորսնցնելուս դիմաց՝ զինքը վարձաարեցին ընդունելով զինքը ծերակուտի մէջ Ե հնչապոստուսի հետ ստով իրեն:»

Ամբիպատու Պրոսի մահունընէ ետքը պատերազմը սկսաւ՝ Պարթեւեաց եւ Հայոց գեմ: Հայաստանի նուաճումն էւ Արտաշատու առունն ետքը՝ Մարտիոս Աճրոս պաշտան տուաւ Թուրկիզիկոս անունով մեկու մը՝ զՍյոննուս Հայաստան առաջ նորգելու վերաբին իբր Թագաւոր (164): Մարտիոս

Mommsen, Röm. Gesch. V 407 ծան. 2): Դուրեւ զայս Աճրոսի Պարթեւեաց գեմ մընք պատերազմն ալ յիշած եւ այս առթիւ լիպած էր թէ ինքը նոյն պատերազմն ու անոր ելքը կանխու ըսած էր: Այս գուշակութիւնն այն ասան միայն նշանակութիւն մը կ'ունենայ, եթէ Պրոսի ասան եղած ըլլար, զման զի պատերազմը սկսաւ Մարտիոսի Թագաւորութեան սկիզբները: Առտի ու իտարն մէջ՝ «Եւ երբ Ամանիսեան, եւ՛ իր բառին տեղ գրելու է թէ, որք կ'արեւմ Վրոսեանն այն ասան նախապատեւութիւնը կ'ընչպէս որ ասի իջ նախազուարթն եւ՛ ինք թէ՛ Վաղարշ... փոխուս: Արով իջ ինքն ի նաեւ. առանգամ ընտրելն այն անիմաստ հարստութիւնն թէ Յամբրիկոս նախազուարթն ըլլալ պատերազմն ծագումը (թէ պրոսի ծագեր), երբ որ Ամանիսեան զՎ. Աճրոս Վաղարշայ գեմ՝ պատերազմի իջ խախեր:»

Ըստ այսմ պէտք ենք մտածել թէ Յամբրիկոս այն միջոցն, երբ այս գուշակութիւնն ըրաւ, Հռովմ էր եւ ստով բարեկամացաւ հետ ապահոված Սյոննուս զահաւարթի Թագաւորն իջ հետ — որան Ամանուս Հայրեանիցն ալ էր (անկ վեր էջ 36 ծան. 2) —, քանի որ այս գուշակութեամբ յոյս կու արտ անոր վերաբին իւր գաճն կըլլաւ: Բայց յամանայ զիպ անոր վերաբին զահաւարթն պարզ չէր, զման զի կարելի չէր գիտնուլ թէ արդեւ Պրոսի յաջորդները պրոսի հետեւեան նոյն ըստազատանութեան, նա մտածածը որ Սյոննուսի իրանուց Հայոց զահաւարթ յատկապէս հմբարտ. զիպ հաստատուած էր: Այս սեստակետով իւր իրական նշանակութիւնը կ'առնաւ Կապիտուլիմոսը (Vita Pii 12, 7) ասանն հետեւեալ տեղեկութիւնը. «Էնթրի մէջ ինքն իրեւ կ'աւ ուրիշ բանն զիպ չէր իտար, թայց եթէ պետութեան եւ այն Թագաւորաց զիպ, որոնց բարկացած էր: Երբ իրենն բաշտուածն նեւ ասին, ըստիցապ իւր բարբարոսն ընկերացած պրոսի ըլլալ զիպ է Հայաստան:»

Ի իբրեւ այսպիսի կերպից պատերազմի միջոցն առ Ամբիպու նախարատեայ, Պարթեւեակաց հետ. 6 Յամբ. Բիւզանդացու թով (Գ. զգրէն). «Առտի մահն Հայաստանն: Դու աղարատու Պարթեւեակացայ Գ. զգրէն մէջ կ'ընէ թէ Հայոց Բակուր Թագաւորը Արտաշատու եւ Հայոց Առտի երկրի կողմէր (այս ինքն) հառաւորեան է նախարար Առտու որ անխաղած էր իջ գտնուեր:»

« Ըսով կրնայ մեկուսիլ թէ ինչու վերջէն իրեն հետ մեղմով վարտեցան. մեծ էջ 38 ծան. 2:»

Վերստ անձամբ համոզելովն եւ քաջարի վարձունքը դառնալ արտամտութեան փորձ մը: Աւերեալ զարդաստան տեղ Հայոց աշխարհէն մայրաքաղաքն եղաւ Վազարշէ հիմնած Վաղարշապատ աւանը՝ նոր տառէ (Καὐὴ πόλις) առանձ առնելով: Եւ այն միջոցին Վաղարշապատ մէջ կար Տոյ պահակա- գումար մը, զոր Պրիսիսոս հոն թողուցած էր: Բա- կայն թագաւորն եւ եղբայրը Միհրգան (Μερίδα- τος) Հուսիմ բերանեցան, ուր երկուքն ալ Մարկոս Աւրելիոս կոչոյժը պաշտպանեալներն եղան: Սա- կայն Սոյեմնաւ եւ Բաւկուրե դաս՝ գահուն ուրիշ թեմանուտ մ'ալ կար, այս ե Վաղարշ, որ Հայոց գահն իրեն կը պահանջէր եւ տարակոյտ չկայ որ իրեն արշակունի՝ շատ աւելի իրաւոր սներն'այն գահուն՝ քան Սոյեմնա, կ'ուզէ ըլլալ պարթեւա- կան գէտ կամ կ'ուզէ ըլլալ Հայոց թագաւորին սերտագին: Ուստի թ Հուսիմ ըստական թուով այնպէհ անձինք եղան պիտի ըլլան, որոնք չէին կրնար բերանել թէ ինչու Սոյեմնս մեկալ երկու թեմանուտներու վրայ որ ստորաձեւութեան տը- ք տանայած է, այնպէս որ ասոր պատճառաբ երկու- բառեւ պատեհազմ մը կը մտնէր, եւ կը դատա- պարտէին Բաւկուրի գահընկեցութիւնը: Փոստանն կ'ըսէ թէ այսպիսիք իրենց խելըք չըլլալը կը ժո- ղովէին իտալիսութեամբ մը, որ Վերստի գրած նա- մակներուն անձ անկնար:

Սահգան Μάρτυς ասկ էլ 69 ed. Bekker — Դրեմ Գառ. 71, 1, 3 vol. III 247/8 Boissvain «Թէ Մար- տոս Վերստ ցիտակիդիէս խաբէր վարձեմս Հայաստան ասանն: Ար ցիտակ երկն չէ. եւ իւր ասն ճանգիդոցոց հանդիս ցուցուցած խոհեմս յարմար քաղաք յառաւ- ղէմ՝ Վէլլար: Իսկ Մարտոս յարմար անն էր՝ ոչ միայն զինքով բաժարագումաւ Ընդգիմամտներն... այլ նաեւ համարի խաբով հասանքընելու եւ Գիհանն պարգեւե- իրով լաճելու եւ բարի յառուճ հրատարելու... որք գա- լով Համեմով նոր քաղաք, զոր Պրիսիսոսի գրած Հու- մայեցոց պահակազորը կը բաժնէ: Եւ իմաստութեամբ մտանեմով փորձեանքը բանիւ եւ գործով նորոգել, զձեանց որ աստիկնն (մայրաքաղաք) ըլլալ Հայաստանի, Հմմտ. Napp, սին էլ 64. 24: Καὐὴ πόλις — Կար քա- ղաքը, ըստ իրականութ. Mommsenի քով. Röm. Gesch. V 407 Եան. 1: Վաղարշագոր հնագոյն անունն, աւելի հին «Վաղարշապատ, մասնաւոր Վերն Վաղարշ թա- գաւորը»:

Յ Բախոյ իւր Հուսիմ վարձեման եկըօրը գերեզ- մանին վրայ հետեւեալ ասպատակիրը գրելու ասուս (C.I.G. 6559 — Inscriptiones Graecae Siciliae et Italiae ed. Kaibel nr. 1472):

«Թ. Կ. Աւրելիոս Բաւկուր արքայ Հայոց Մեծոց օտարաց սինն Աւրելիոսի Միհրգանայ սիննի եղբորն, որ թե՛ ինչ ասպարեաց 56 տարի 2 ամիս, Աւրելիոս անունը ասարկոյտ չկայ որ կը ցուցնէ, թէ՛ ինչպէս արքեն Նիս- ծոսն էր. Mai մտադիր կ'ըսէ են՝ այս երկու եղբայր Մար- կոս Աւրելիոսի ասնն Հուսիմ՝ եղան եւ կոչոյժը պաշտպա- նեալներն եւ հուսիմ. քաղաքոյցի եղան են: Ուստի քրչակ ալ Մոսնեն (Röm. Gesch. V 403/4 Եան. 1) Ընդգիմանայ, ասարկոյտ չկայ որ Հայոց Մեծոց այս նախկին թագաւորը՝ Բաւկուր՝ նոյն ե զուգինս Վերստ գահընկեցի ցրտին հետ: Հմմտ. Napp, սին 25:

Յ Թերեւս՝ Պարթեւաց Վաղարշի Գ. թագաւորին համեմուն արքին եւ յետագոյն յաշխոյց: Բնականապար ինքնին Վաղարշու Գ. չի կրնար այս անն ըլլալ:

Թագաւորն չի յիշուիր Հայոց այն թագաւորն, որուն հետ Սեպոս Աւերեալ գործ ունեցած էր՝ եւ այն՝ զոր ընտանիքով Կարապաղա իբր 213ին մատ- նութեամբ կամ գաւազ գերե ըսնեցի: Վերջոյս անտարակոյտ 218ին յաշխոյցն է իւր որդին Տրտաոս Բ., սակայն ըստ իրեան անկարելի չէ եւ Նորով Ա.: Տրտաոսը Հայրը, Պարթեւաց վերջին թա- գաւորին Արտաուան Ե. ի մէկ եղբայրն, ըստ այսմ Վաղարշ Գ. ի որդին ըլլալ, ինչպէս եւ կը հասկը- ընէ՝ յունարեն այն հաստակոտոնն, որ յունարեն Ագաթանդիգեայ սինըք կը գտնուի, թէ յետոյ տ- տեղ թեմանուտ եղայր (ἀδελφός) բառը՝ յատուկ «եղբայր» իմաստով ասնելու չէ: այլ «ազգական», մտքով: Ըստ այսմ՝ յատուկ մտքը արշակունի Տրտաուանի մը Հայոց մէջ սխառն է Տրտաոս Գ. ի նորեն թագաւոր կորուսելովը՝ Դրիսիսոսի անտի ասնն:

Սուտի նշանակութիւն ըսնի Սանաարուկի հայ կամ պարթեւ թագաւորի մ'որդին ըլլալը՝ նոյնն բուռն ենք նաեւ Բաւկուրի համար: Ենքին կը հասկըցուի թէ Հայոց թագաւորը, որ պատե- ըազմեն յառաւ մեռած էր, գործ չի կրնար ունե- նալ Պարթեւաց Սանաարակ իշխանին եւ կարե- ցեալ թագաւորին հետ, ի Միհրգանտի որդին եւ Պարթեւանայատի հորեղբորորդին էր: Մարաղա՝ Աւրիստանի թ վկայութիւն կը յայտնուի կ'ըսէ թէ Սա- նաարակ սպարապետ էր Տրալիստուս գէմ ե թէ փախելու ասնն սպաննուեցաւ:

Կ'երեւալ թէ Սանաարակ անունն այս միջոց- ներուն ցածրեաց գործանուող անուն չէր: Կրնուիք

- 1 Հերոտ. 3, 1, 2, 9, 1:
- 2 Դրեմ Գառ. 78 (77), 12, 2 vol. III 387 ed. Boissvain (Xiphilinos)
- 3 Դրեմ Գառ. 79 (78), 27, 4 vol. III 435 ed. Boissvain.

Ա Վաղարշագեղոս էլ 8, 41 եւն հրտ. Լազարը «Այս պատահաններուն ըսնն ասուս խորով Արշակունի, որ կը թագաւորէր Հայոց Մեծոց, թէ ինչպէս Արտաու- րոսի Սանաուս գրուեց Պարթեւաց թագաւորութիւնը, ի կրտուս մտանելով անոր Արտաուս եղբայրը» եւ յետոյ յունարեն Ագաթանդիգեայ մէջ էլ 8, 51-54՝ «Արք որոճ- հետեւ Արտաուանայ մահուան ետքը, որ սպաննուեցաւ Արտաուսի՝ Սանաուս արքին, այս գոյժը հասաւ խորովու- Հայոց թագաւորին, որ Արտաուան եղբայրն էր, եւ որ երկրորդն էր Պարթեւաց անրութեանց են: Հայերեն ընդգրկն մէջ կը ցուցնուի «որ Արտաուան եղբայրն էր, ար- անքը: — Հերոտիմանս անունը չի տար այն թագաւորին՝ որ Անիքանիք Սեւերոսի պատրական պատեհազմի ասնն Հայաստան կոչ կ'իշխէր:

Յ Ինչպէս որ Boissvainը հարաւոր կը համարէ՝ 6 Մարաղա XI p. 273, 20-274, 19 (ըստ Աւրիստանի) 269, 11-273, 4 (Դրոսիմեանս): Բնականապար գերեթաւ բաժա- նունը Մարաղայ կամ Դրոսիմեանի գործն է: Այսպէս խա- ընուց Հայոց թագաւոր կ'ըսէ: անոր Միհրգանս («Միհրե- անս») եղբայրն ու — ասոր մահուան ընէն ետքը — ասոր Սա- նաարակ որդին՝ Պարթեւաց արքայ կ'ըսէ: Բայց այս անանքեր Միհրգանս անուով թագաւոր չկար: Հմմտ. Warwick Wroth, Catalogue of the coins of Parthia. London 1903, p. LIX & 217-223. Pl. XXXIII & 23. Եւ եթէ Մա- ղարաոսայ քրոյթներն աւ հասարակ պատեհական հիմ մ'ու- յին, այն ասն ասալիքը միայն կրնուիք ընդունել թէ Միհր- ցաոս էլնանն ա Սանաարակ որդին՝ պարթեւական զօրաց ասալիքորդներն էին Միհրգանայ մէջ:

Թերեւս ընդունիլ թէ իրապէս Յրայիսնու առեմն Արաբք Սանաորակ, Ագրիս (Hatra) գիւղաքը: Արաբական զոյցոյն Տաննմաս՝ Սաորիսն այս է Սանաորակ Գարամէացին Ագրիսն այն իշեանն է, որուն առեմք Ըապուհ Ս. ամրոցն առաւ ու կործանեց: Սակայն այս պատմութիւնը յայտնապէս ասորական զոյցոյն ազդուած է. վասն զի արաբական Տարապառ զոյցը Ըապուհն պարտեալ իշեանք Դոյշլան կ'անուանէ եւ կ'ըսէ թէ Դոյշլան արաբացի մէն էր Քուզայի յեղէն, այսինքն Տարապառն արաբացի մը. եւ այս ամէնը շատ լաւ կը մտարանի պատմական այն Տառակահր տեղեկութեանց հետ, որ պահուած են մեզ: Յրայիսնոս Ագրիսն պաշտամնս ասեմ յաշոգութիւն շուսնեցաւ (117ին Քրիստոսէ ետքը): Էնքը գիտեր սակայն թէ մի էր պատմութեան ասպնջորդն եւ քաղաքը պաշտպանողը: Սակայն գիտեան Տառակահրին իտեքերը կ'երեւան թէ կ'ենթարարն, թէ քաղաքն Մանուի՛ Արաբացուց (Bēth 'Arābāyē, Արառասան) յեղազպեմի՛ երկին մէջ էր, որուն մեռքն էր նաեւ Սինգարա: Արամական անուն մ'ունի Բուրեփոս կամ Բուրեփնոս, որ Ագրիսի իշեանն էր՝ Սեպտիմիոս Սեւերոսի այս քաղաքն սպարկիւնորէն պաշարած միջոցին: Թէ քաղաքն ո՞ր պաշտպանած է Արաբացի զէմը, չենք գիտեր: Լեբովդիանոս կը պատմէ թէ Սեւերոս Ագրիս հասնեց յառաջ՝ Միջագետքն եւ Ագրիսեան կորած անցած եւ երջանիկ Արաբիան աւերած է: Լեբովդիանոսի կը նմանի Կապիտանոսն, երբ պատմութեան հակասակ կ'աւանդէ թէ Մարիանոս յառջողութեամբ եւ քաջութեամբ կուսած ըլլայ Պարթեւաց, Հայոց եւ եւջեանիկ Արաբացուց զէմ: Կարեւոր է թէ Լեբովդիանոս ժամանակագրական վերպակ մը գործելով՝ սխալմամբ կանուխ ժաման-

ակ դրած ըլլայ անակ զէպքեր, որ իւր վերջին ժամանակներ տեղի ունեցած են: Ասոր հակասակ կ'ընէ սա պարաբոս որ եւմէնցի այս Արաբացուց երկիրը կը շփոթէ յատուկ մտքը Տարապառն Արաբիոյ հետ. այս սխալութիւն ալ շատ պարզ կերպով կը մեկուտի, եթէ մտածենք որ այն տեղեկութիւնը գրուար աղբիւրէ մը քաղած ըլլայ: Ինչ որ ալ ըլլայ, սաշաքը ստոյգ է թէ ամենէն ուշ կայր 238ին Ագրիսն կողմերը եւմէնցի յեղեր իջին: Այս բուսածին հաստատութիւն կրնա՞ք համարիլ այն պարագան, որ իրապէս կան այնպիսի հեղուր, որոնք համեմատ Միջագետք Արաբացուց պատմական յիշատակները կ'ըլլեն մինչեւ այն ասեանները, երբ քաղաքային պատերազմը տեղի ունեցաւ Արտաւան Ե. Ի անոր եղբայր մէջ: Աստի կրնանք ընդունիլ թէ Արտաւանի որոնք իսկ եւմէնցի յեղեր (Քուզայից) Ագրիսի մտերը կը բնակէին եւ Դոյշլանն արաբացի այն իշեանն է, որուն առեմն Ըապուհ Ս. ամրոցն երկայն ասեմ ու բուսած կերպով պաշարելէն ետքն առաւ վերջապէս եւ կործանեց:

Ասոր հակասակ՝ շատ զարմնալի կ'ըլլար եթէ այս քաղաքն իւր վերջին իշեանին անուամբը՝ «Ագրիս սկային Սանաորակոյ», անուանուած ըլլար: Ըստ ասելի բնական է որ քաղաքն այս վերագրին առած ըլլայ իշեանի մ'անունն, որ յաղթող հանդիսացած է թշնամույ մը հզօրացոյն զօրութեան զէմ: Արեւ բուսածնեն աչքի առջեւ ունենալով՝ որչափ ալ հրապարիչ ըլլայ, կարելի չէ սակայն Տրայիսնու պատմութիւնը նկատողութեան առնուլ: Անտաբակոյ Միջագետք օրբը զիջակեալներ ալ նոյն ասեաններն երանեան անուններն ունին, այսպէս՝ Սուրբիկո զեղապետ Աթթեմուսիոյ՝ եւ Երասուր («'Αρπάδουρος»), Արգարի Թագաւորին մէկ որդին: Աւելի ուշ ասեաններ ալ երանեան անուններ կը գործածուէին:

Կ'ենթադրեմ թէ Մանի իւր Սկայից վկայ դրած զդրին մէջ՝ Ագրիսի Սանաորակ սկան, յառաջ երբան է եւ անոր վկայ այլեւայլ մանրամասնութիւններ պատմած: Այս պարագային՝ այս Սանաորակն ամենէն ուշ Քրիստոսէ ետքն երկիրը դարձն ապրած պիտի ըլլայ: Թերեւս ուխտագրեան Մանիիցեցոյ ʽOinang kat (Ydykut-šahry Թուրքանի քով) քաղաքին աւերակներն անգրագոյն անդեմութիւններ տան մեզ զոյցոյն այս ան Տառուցած աննատարութեան վկայ: Քանի որ Տառուցն ժամանակները Գարամէա Ագրիսեանէ թագաւոր-

1 Nöldcke, Die von Guidi herausgegebene syrische Chronik — SBWA. Bd. 128 Nr. 9, 1893 S. 41 եւ նաև. 3. Gesch. der Perser und Araber S. 35 նաև. 1-500 Turuh, Commentationes geographicae particula I De Nino turba animadversiones tres. Lipsiae 1845 p. 15. G. Hoffmann, Auzüge aus syrischen Akten pers. Märtyrer S. 184 ff. 2 Թարսեր Ա 827, 7 նաև. Masudi IV 81 ff. Վերջինս կ'ըսէ. «Այս ամրոցը կը վերաբերի Սաորիսին (Säfirün) որդւոյ Սանաորակի (կարգուի է Sanafirün փե. Asifrun), Արաբաց թագաւորն՝ Մուսուլ երկրն իրաւորակ (կարգուի է Bāšarmā փե. սպարսութեան Aššūr) անուն զաւանի մէջ»:

3 Դիան Կաս. 68, 31: ԱՄԻ. Մարիբէլ. 25, 8, 5:
4 Դիան, Կաս. 68, 31 «Ասոր փոյ Արաբիոյ փոյ քաղաք եւ յարձակեցաւ Ագրիսեանց վկայ, որ նմանապէս սպատարած էին»: Լճին. ք. 21, 1, 22:
5 Հերովդիան. 3, 1, 3, 9: 1-5 Հմմտ. Դիան Կաս. 76 (75), 10-12. ԱՄԻ. Մարիբէլ. 25, 8, 5:
6 Դիան Կաս. 80, 3, 2:
7 Հերովդիան. 3, 9, 3 «Իսկ Սեւերոս անցաւ Միջագետք երկիրն եւ Ագրիսեանց աշխարհը, արշաւեց նաեւ Երջանիկ Արաբիան, որ այսպէս կը կոչուի վասն զի կը բերէ անուշահամ խոտեր, զորոնք համեմատեց եւ նիսանիկաց կը գործածենք, եւ իրեմովով Արաբացուց աշխարհը՝ նստաւ պաշարելու զՍարսոյ»:
8 Կապիտան. Մարիան. 12, 6. «Քաջութեամբ եւ յաղթութեամբ կուսեցաւ թէ Պարթեւաց. թէ Հայոց եւ թէ եւզգեան անուանեալ Արաբացուց զէմ»:

1 Այսպէս Albr. Wirth, Quaestiones Severianae p. 27.
2 Հմտ. Թարսեր Ա 747, 15 եւն. 821, 16 եւն. 2535, 6 եւն: Nöldcke, Gesch. der Perser und Araber S. 22 եւ նաև. 2:
3 Bar'Ali wa Genesisuf, Handwörterbuch der hebr. Sprache S. XVIII. G. Hoffmann, աղբ. էջ 189:
4 Դիան Կաս. 68, 21: Աւստ. Պարթեւակայն Թուրքանի քով է բուսած քով զըցոյ. սոճոկ.
5 Դիան Կաս. 68, 21, 3:
6 Կերեւայ թէ այսպէս կը մտածէ նաեւ Kessler, Mani S. 201.

բաժնեան կը վերաբերէ՝, կրնայ ըլլալ որ Սասի-
րուն (Սանատրուկ) գարաձաւային Ագիտարնի թա-
գաւորան հին առջին էր եւ. միանգամայն ար-
շակունի, ինչպէս որ անուծը կ'երեւայ թէ կը շու-
քընէ: Լուսանորին Ագիտարնի հին թագաւորնե-
րն սերած էր Յագրգոնց արեւտական մեծաճա-
բուստ եւ քրիստոնեայ աւուր, որ Գարաձաւայի
զիխաւ որ շաղաքը Հաստատած էր վերջէն իր բնա-
կութիւնը:

Եթէ այս ամենն ի մի ամերփեմը, գարաձաւ
հայրական կը թնայ թէ Գ. Մակարայեցոց (Ջ. 4¹)
Տայ թարգմանիչն, որ յունարէն թարգման
Սասրուայ Սենեքերիմ թագաւորին անուծը Սանա-
տրուկ ըսած է՝, աչքին առջև իրապէս Լայոց
Համանուն թագաւորն ունեցած է թէ աւելի
Ագրիտի մեծաճալիզ գիւնաքով, քանի որ Ագրիտ
Գարաձաւայի դիմացն էր, որ է բուն՝ ոչ շատ հեռու
Ասորեստանէ:

Ըստ հեռուները կը տանէր զմէջ եթէ այս-
տեղ մանրամասնութեանց մէջ մտնել ուզէինք թէ
ինչ կերպով Լայոց Սանատրուկ թագաւորը թագ-
դեանի եւ Բարթողոմէոսի հայրենն վկայարանու-
թեանց մէջ մտած է: Ըստ բնականաբար նկատու-
լիքի մեծ շնոր կրնար աւանդ Փաւստոսի այն
անգիրն, ուր թագաւորն ի Լայոս վկայութիւնը
կ'ենթադրուի, վասն զի աստիկ կապած կայ որ
աստից վերջէն ընդմիջարեւած ըլլան: Մինչև այ-
սօր կարելի կամ չէ ճշդել ժամանակը՝ Պատմու-
թիւն Ս. Թագաւորի առաքելայն եւ Սանդիտայ
կուսին, ըստանի, զոր հասանորին խորնային
զործածած է: Ազգահովակոս ծանօթ չէր Ագրգէի
վարդապետութեան (Աբուրահայի) հայ թարգ-
մանչին՝, որ առ հասարակ չի գիտեր թագաւորն ի
Լայոս քարոզած ըլլալը: Այսպիսի զոյցներ յերևան
կ'ենթին սովորաբար՝ նշխարաբ գառնուելուն եւ վո-
խաղառուելուն առթիւ: Ս. Թագաւորի առաքելայ,
Սանդիտայ եւ Ս. Գրիգորի Լուսաւորչի նշխարները
գառնուեցան ըստ Ասողկանի (Բ. Բ էջ 82)¹ Վահան
Մամիկանեայ մարդպետութեան օրովը՝, այսինքն՝
484/85է ետքն եւ 505/6է յառաջ, այն տարին՝

1 Նման. Osteuropäische Streifzüge S. 291 Ծան.
Կա՛միլի արդիւրն Երբոտանայի քովերն Արեւուելին մէջ.
այս է՝ հաւանորնն իւր թէ արդիւրն Բարս Գուրգուրի մե-
տերն: Գ. գարուն իսկ Ռէթ Գարն կը վերաբերէր երկրն
Արտաւէր՝ արդային Իոճայիսթ: — Յեւ Կան. Chwolson,
Die Saabier I 697-698.

2 Գրու.՝ որ զանթիւ զորն պիւրնացալ պարեմ-
ցեալ Սենեքերիմ արքայի Ասորեստանեցոց սասակչցը,
որ ի մի սարք սուսերն եւ ի մի տեղ նիկալաց առեալ
հասարկ ամբիփի վերկրին անկոյնը Հրէաստանի. հարթ-
ացալու եւս հասանել ծանր բարբառով՝ յանգուզն սասու-
կութեան մեծա յախտանաք ի վերայ շաղաքին սրբոյն:
3 Նման. J. Dashiian, Zur Abgar-Sage, WZKM.
IV. 152.

4 Նման. A. Carrhier, La légende d'Abgar dans
l'histoire d'Arménie de Moïse de Khoren — Centenaire
de l'École des langues orientales vivantes, Paris 1895
p. 377.

5 Եւ այս մասնակն կ'ենէ Դեւուրիէ Լուսիան
թարգմանութեան մէջ (էջ 184) Յայտնաւորը Մայիս 30
եւ 2ամենի Բ. էջ 588-587, զորոք ձեռքին տակ լուսնի՝

յորում իր եղբայրը Ազազ պարթիկ՝ մարդակն էր
Լայոց: 1 Ս. Խորենացի Ա. (Բ. ԻԳ) կը յիշէ՝ «Սասու-
րենն յայտնիք նշխարաց (Ս. Խաղէր եւ Սանդիտայ)
եւ. փոխել Առաւայարն», այս ինքն՝ Էլմիսննի
սարահարթն, ուր Է. գարուն նեւուս Գ. կաթո-
ղիկոսն ի պատիւ Ս. Գրիգորի հիմարս որ կեղեցիկ
մը շինեց՝: Այս տեղեկութեանց ինչ ինչ կետերն
պաշտօնական անորոշ են. Լայոց եկեղեցին Ջ. գա-
րուն կերպը՝ ետեւ էր իրեն առաքելական ծա-
ղում պաշտօնիչը՝, եւ Յովհաննէս Բ. կաթողի-
կոսը, Մովսէսի նախորդը՝ Սիւնեաց Վրթանէս
եպիսկոպոսին քրած մէկ թուելթին մէջ զՍ. Գրի-
գոր յաջորդ Ս. Թագաւորի կ'անուանէ: Ըսել է
թէ այն ժամանակներն իսկ այս պատմութիւնը
պետք է որ գոյութիւնն ունեցած ըլլայ: Արտու-
գաւանն՝ թագաւորի առաքելայ գերեզմանն ունե-
նայու պատիւբ պարտաւոր է լոկ իւր անուանը
հնչման. ընդհանուր տարածուած զոյցի էլ հա-
մանալ կ'ըսուի թէ Բուզա Թագաւոր վկայած
ըլլալ Աբուպաւս (Աբուպա) կամ ի Բեբրուստոս: Են-
այ Աբուպազ գաւառի մէջ կը նստէր Ամասունեաց
եպիսկոպոսը (Աբր. Գ. ԻԻԲ, էջ 209): Լայ հին
մասնակարութեան մէջ մէյ մ'ալ միայն Փաւստոսի
քով յիշուած կը գտնուի՝ «Լուսիտա առաքելայ»
կամ՝ «առաքելարանը Յեռան աշակերտաց», որոնք
Յովհաննէս Վերջի մարգարեական մատրան հեռ
Ցարաւոյ Աշտուրա շաղաքը կը յիշուին (Փաւստ.
էջ 7 եւ 86): Ըսոյց ամենեւին զեր մը չեն խոյար:
Ըստ իօսքը կրնայ լոկ Բերսոս նշխարներու վրայ
ըլլալ, զորոք կրնար Լուսաւորչի կապալողկիւն
անոք սնցուցած ըլլալ՝ Արեւմտայինայ վկային
նշխարներն հետ: Սանատրուկ թագաւորն անոր

1 Գրք. Թիլմոց էջ 42. 47. 48.
2 Նման. Կարբէր անդ էջ 408 թիւ 2.
3 Job. Abbatis monasterii Bichlariensis chronica
a I Justini imp. (sua Mommsen), Chron. min. II 211 —
M. G. Auct. antiquae, t. XI) «Ազգն Լայոց եւ Վրաց,
որ առաքելոց քարոզութենէն ընդանեցան հասարակ, երբ
Գարսից յարօք արքայնն ի պաշտոն կոսց (եւ թուրա-
տաւենն, այնպիսի ամպարնու հրաման մը ընդունելով»
Իրեք պիւրեք իրենց գաւառներն ի միասն Լուսիտու-
ցոց ինքնակութեան տակ գրին»:

Ըսով Յովհաննէս Բիկուսարի (բաշտացալ կերպով
մը կ'ազգէ Մ. Գառնիկատարայ. Բ. ԽԵ էջ 408 Ծան.)
ըստ բնականութիւն իտեք խոսքը:

4 Գրք. Թիլմոց էջ 78.
5 Մէք. Ասորի էջ 92 — 147. 148 ed. Chabot.
Առջում Բարսայի Book of the Bee p. 120, 2 — 108
(Anecd. Oxon. Sem. Ser. vol. I 2) Նման. Rich. A.
Lipsius, Die apokryphen Apostelgeschichten I, 29 II
155 ff. 163. 176. — Խոր. էջ 131 Մարազ Ոսեանց Արգու-
կաւանին հետ յարաբերութեան մէջ կը գնէ:

6 Ազգանկալու էջ 807/8 — 71, 56 ff. ed. Lagarde
կ'ըսէ թէ Ս. Գրիգորի Յեռան կոչեմերն Յովհաննէս
Վերջի եւ Արեւմտայինայ վկային անդերերն նշխարն
բերու եւ Բազաւանի (Բազաւանայ) եւ Աշտուրա գետն-
ղեց. իսկ առաքելայ կամ աշակերտի մը նշխարաց մասին ոչ
ինչ տիւտ Արեւմտայինայ: Ուստանէս Բ. ԻԵ էջ 86 Աբրա-
համ. կաթողիկոսութեան սկիզբը՝ Դրեւոյ եկեղեցոյն
առանգին մէջ կը յիշէ՝ «նշխարա սուրբ առաքելոցն՝ զոր
բերեալ էր սրբոյն Գրիգորի ի Հոռոմայ՝ գառնեալն նմա ի
բարեպաշտն կատանդանուէն»:

9. Synod. orient. ed Chabot p. 33, 29. 34, 18. 36, 15 = 272—274 a. 410. 60, 12 = 307 a. 486) կամ ۱۰۱۱, ۱۱۳۰ «Մահացէ Գ-Արեւան» (Bedjan IV 134, 3. Synod. orient, p. 53, 10 = 299 a. 486; 109, 4 = 366 a. 554; 110, 18 = 368 a. a. 576; 164, 23 = 423 a. 585; 214, 7 = 479 a. 605), նաեւ ۱۱۳۰, ۱۰۱۱ «Արեւան յայնկոյս գետայ» (Synod. orient. p. 43, 21 = 285 a. 424) Բեթ Գարսէ գաւառին մէջ, Շարո կը կարծէ թէ «Մահացէ Գ-Արեւան» թեմէ փոքր Ջարի Հարաւակոյնէն էր, բայց նմանապէս կը համարի թէ առժամանակ գետոյն Տիւրքոսոյն կողմէն եղեակոյսոյ մ'ալ եղած է: Գարսոյս չկայ որ ստիկոյ նոյն չի կրնար ըլլալ ոչ Սիրուանի մտերի գանուպոյ Այսոյ Արեւանանի՝ Տեա ի Մաղարգան եւ ոչ ալ Ռուանգուզի, Ռուանգիդի Տեա Ռուանգիդչոյսի վրայ: այս վերջինս Արիարենէ գաւառին մէջ կ'իյնայ: Գարսա գը-Բէթ Արլոնի, Բէթ Գարսէի գլխաւոր քաղաքին մէջ՝ ի հնուց շատ մը մանկրեցիկ կային²:

Ըստ այսմ՝ Մանիկի մահուան անդէ՝ անոր քրիստոնէական զբօսոյն համակոմ՝ ընծայուցեալ Բարթողոմէոսի, որ անկեմ ու մշակած էր առաջին անգամ այն աղաբայը, զոր յետոյ նոյն Տերտրիկոսապետը աւերեց: Միայն պայծառ չէ թէ ինչ կերպով՝ նոյն տեղը Մեծ Հայք փոխադրելու գաղափարին յանգեցան: Բարթողիմէոսի պատմութեան՝ Մանիկի զբօսոյն աղբուած ըլլալուն մէկ նշանն ալ այն է որ ինչ ինչ բնագրիներու համեմատ՝ առաջեայը մարտիակերն եղած է, ի մերթի՛ք արդի անկերպուն: Ի սակայն յայտնի է որ այսպէս եղած է Մանիկի մահը:

Առաջին անգամ Հայաստան վերջին ցայլն առնելով՝ Ասորիզե թագաւորին տեղ գրկել զՄանարոկի՝ որուն առաքելապապն ըլլալը արդէն ծանօթ էր թագաւորի վկայարանութենէն: Սա ալ կայ որ Բարթողիմէոսի հայերէն վկայարանութիւնը յետնագոյն կցկցածը մին է՝ քաղաւած այլ եւ այլ զըոյցներէ:

1 Synod orientale p. 66.
 2 Այսպէս Misar b. al Mubalhil եւրոպի քով Ա. 230, 9 եււ. Գ. 398, 13. Mas'udi. Murug III 89. VI 187. — Murug VI 225 ed. ۱۰۱۱, ۱۱۳۰. Kitab at tanbth 21, 3 P ۱۰۱۱, ۱۰۱۱, L ۱۰۱۱, ۱۰۱۱. 353, 18 P ۱۰۱۱, ۱۰۱۱, L ۱۰۱۱, ۱۰۱۱. Qod. 244, 7 ۱۰۱۱, ۱۰۱۱. Muq. 53, 4 1011, 1011. B 1011, 115, 3 1011, 3. Գրութեան վերջին տեւը կը ցուցնէ, որ փայն Այսոյս կամ Այսոյս մեկերը կրնան նկատուիլ թեան առնուիլ, ժամանակ փայն այս պարագային ու սղեղատեան տեղի մը կրնայ նկատուիլ:
 3 Karchä do-Beth Selöchik վկայող վկայարանութիւնը առ G. Hoffmann, Auszüge 48—50. 52. Bedjan, Acta mart. et sanct. II 512, 1 ff. 289, 4.
 4 Այս խոստով Հասկեալու է Սուս Հիպոպոլիտոս (ed. Lagarde Lipsius II 2, 60 ման.) եւ Theodoros Studites (տեւ էլ 101 է.է.է) ձեռագրուի ճառք Թիւնէ (— մարթիակեր եղած՝ պարի պեա) բացարձակութեան, Breviarium apostolorum (տեւ էլ 25, ման. 3) ընդ կ'ընէ՝ «կենդանոյն մարթիակերն եղեալ»
 5 Նման Lipsius II 2, 99 f.
 6 Սպասկան-Էթովպական խմբին մէջ ալ կրկն ու

Սանարոկոսից առնուն աւելի ուշ տաններ ալ գործածական էր. այսպէս կը կուտեր Բախրայիի վերջին թագաւոր՝ Գ. Գարսն առաջին երրորդին մէջ՝ եւ քրիստոնէայ մ'ալ Հայաստան հաւանանայ տանն՝ (յաթի 662 Յունաց — 561 յետ Գրիստոսի):

Բնականաբար հիմայ ամէն հիմ ու արժէք կը կորսնցնէ Սանարոկի եւ իր որդւոյն՝ Վաղարշէ թագաւորութեան ժամանակը, զոր Մար Արսա մ'ուերացի կ'ընծայէ անոնց (164—193 եւ 194—213 յետ Գրիստոսի): Այս ըստածը կ'արժէ միանգամայն Մար Արսայի իբր թէ Ազատագրողական գրուած ամբողջ թագաւորաց ցանկին համար, ի մանաւորի՝ թագաւորաց տարիներուն համար: Ջատ յօդուածով մը Մար Արսայոյ Հայոց նախնական պատմութիւնը պիտի ուսումնասիրեմ, որ կը ցուցնեն թէ այն պատմութիւնն առաջին անգամ՝ Բա. Գարուն եւ հաւանորեն իշխանաց իշխանի՝ թագաւոր Տարսմուշայէն որով (Ost-europäische Streifzüge էլ 463 թիւ 18) գրուած է: Աւելի ուշ, սակայն Աշտ Մեծին թագաւոր օժուելէն յառա՛վ կ'իյնայ այս պարագային Մովսիսի խորհրդացոյ պատմութիւնը: Ըստ այսմ՝ այլ եւս պատճառ մը չկայ Սանարոկի տալու խաղաղ եւ Բարդուղ աքաղաղքը, որ ըստ խորհրդացոյ (էլ 145) իրենց վշտաց Սուրհայ թագաւորին առաջնորդութեամբ ճորոյ կապանն ու կտրն անցան, սակայն Վաղարշէն եւ մղուեցան եւ ճշարտ կապանէն անդին հաւանուցեան. նա մանաւանդ որ պատմութիւնը կը վկայէ թէ Արսայ Վաղարշայոյ տաններին յարակաւ մ'ըլբած են եւ Աղուանից ու Մարաց (Արպատական) աշխարհներն ստեղծել ասերած եւ Հայաստանն ու Գամրէք մտած (Դիւնի ասերած 69, 15, 1): Բնականաբար ծանօթ չէ որ թագաւորը թշնամիներն հայածած տանն՝ Գարսուզի քով պատեարգի մէջ ինկած ըլլայ: Ընդ Գարսուզի՝ ըստ Գրիսի՛ պէտք է որ մեծապէս գոհ եղած ըլլայ որ հարկով մը գլխէն հեռացոյց այս անկող հիւրերը: Կ'աւանդուի թէ Գրիսի տաններն ալ Արսայոց արշաւանքներ անցած են, սակայն անբնամասնութիւնը ծանօթ չեն³:

Սանարոկ թագաւորին հիմնած Մեծ-Գաղարէն ամենեւին գործ շունի ոչ Մեծիին, Մեծ-Գաղարէն Տեա եւ ոչ ալ Բարձր Հայոց Մեծ-Գաւառին հետ, որ Արտանանցուց Մուշէ առնանած երկրին է, թէ եւ Մար Արսա այս երեք անուններն յայտնապէս իրարու հետ կը միացնեն: Ինչպէս որ Փաստոսի պատմութենէն բացայայտ կը տեսնուի, Մուշը կը արեւելեան ներքախայ (Մուրատաւ) վրայ, զոր Հայք անդրաբար Արձ-Գաղարէն (ն. թ. 6, 128) եւ Տակիտոս (Տարեգր. 15, 115)⁴ Arsanias, այս է Ար(Ա)ճանի, Դիւնի կառ. (62,

կրկն անգամ ըստան թէ առեղծու Պարթեւոց եւ Նլամացոց գաղած ըլլայ (Lipsius II 2, 77. Խաղաղեւ Տեա էլ 80), պարագայն իրեն հիմ ունն առաւելանական բնասխայ մը կամ կցկցածը մը՝ խորհրդացոյ անով:
 1 Քարսուս է 820, 2 Dinaw 45, 18.
 2 Bedjan, Acta mart. et sanct. IV, 166.
 3 Գալպատոս, Գրիս 5, 4:

21, 1, 4) 'Arsaniac, Պլին. (h. n. 5, 84) Arsanius, Բիզանդացիքը՝ Ἀρσάνιος այս է միջին-Հայեանքի՝ Արժնի (սեռ. Արժնի)՝ Կանուսնէն, իսկ Փառասուս եւ Ազաթանիզիտոս՝ որ յոյն համարուի կ'ուզեն, Եգիպտոս է՝ Ἰσθραήτης, եւ քաղաքն ալ Տարսուսն մէջ փնտառու եղք, որ էրն արքունի կարաւանները՝ որ այլ կարածոց պէս Հայր մարդպետի հոգորդութեան տակն էին (Փառաս. էլ 117, 195): Այն երկու գետերն՝ որոնց խառնուրդն մտերն էր քաղաքն, են Արածանի (Պուրասուս) եւ Մեղ (Քարասուս), քանուկ. արշաւ. 4, 4, 3 Τηλεβόσας, որ Յարաւանն կ'անցնէր՝, Աւարի հարկն որ Մծուրքը՝ Ողական ամրոցին մտերն եղած ըլլայ: Այստեղ են Փասասոսի յիշած հոսանքները. Տոմարէկ Ողկանիէն նկատուած կ'ըսէ՝. «Այս օրս անէն ամրոցին աւերակներն այսօր ալ կէցած են Մշլղ դաշտին արեւմտեան ծայրը՝ Արածանույ ալ երկրորդ վայր, որ յիշ տալուեր գետը նեղցնելու կը սկսէր» Սանտարուկի Տիւնիսիտիթիւնը՝ ասղմագիտական տեսակետէ՝ շատ կարեւոր գիբք ունէր, վասն զի կ'իջեւէր հաղթագանձութեանը՝ Եփրատայ (Բայու) եւ Ջիսուսիտարիբիբի վայրէն՝ դէպ ի Մեղիտանէն՝ Եփրատայ-Երասխայ կողմերուն (նոստի վայրէն՝ դէպ ի Լասան. քաղէ եւ Կարին) եւ երկու վայրսօր քաղաքաց, Տիգրանանիբիթի (Տուրուրի վայրէն եւ Նիւմփիտուսանուսի հովանէն) եւ Արատայաս հետ (Մանազկերանի եւ Քարս. քիլիսիէ վայրէն՝ դէպ ի Բազաւան-Իււլ-քիլիսիէ կամ Տիւսասին-Արմաւիր):

Լուսանական չէ որ Մծուրք նոյն ըլլայ Ողականի հետ: Վերջին Մամիկոնեանց կը վերաբերէր, եւ այն՝ Փասասոսի պատմութիւն համեմատ (էլ 195)՝ Պապայ (371—375) տանը: Տարսուսը չկայ որ ըստ երեւութի Մամիկոնեանք թագաւորութեան կործանուածն ետքէ իբր ժողովուրդը Ս. Սահակայ († 438) առաջին անգամ Տարսուսը անկէն հոգր կարուստաւերներն եղած ըլլան՝՝ Աշխատուս նահնկին ստաւարց անասհարուստ ստացուածոց իրենց իխաւովը: Մամիկոնեանք սահմային ընկալուողն էր Տայք: Բանի որ մէկ կողմէն Գաղի մարդպետի

պատմական սպանութիւնը՝ երկրորդ անգնութեան մը համեմատ (Փառաս. Ե. 2.) — որ աւելի պատմական ազդեցութիւն կ'ընէ մարտուի զայս քան Ե. 2. անանգուած զգոյցը, որ բուրդովն վերի վերջ միասնացուած է ստոր հետ — էլ թէ Ողկանի կատարուած կ'ըսուի, այլ՝ «Կաւուսն Ալքարասուսի մեծ զգիւնը ընջին՝ արքունի, որում Արգանան կոչեն՝ եւ մեկուս կողմանէ ալ Դ, Ժ քաղաք կ'ըլլուի»՝ Արշակ թագաւորի տակն Մծուրքի քով:

1 Ըմբռն կը համարուի անը բառին (Երեմի, գե. տին), սեռանման, որ սովորաբար ճնշ կ'ըսուի:
2 Փասասոս՝ Տիրան. Արշակ եւ Պապ թագաւորներուն տանէ հինգ մարդպետ կը զեն. իրականութեան մէջ սակայն պէտք ենք միայն երեք մարդպետ զանազանը:

3) անոց ալ Հայր Գարդուր, որ Տիրանի տանն աշնուտական սահմար ընկնել կ'ընէ (Գ. 2) եւ Արշակայ տանն Հուսուսը Արծունիէ կ'սկսէ Մծուրքի քով (Գ. 2): Հուսուսորեն ստիպուած էր Արշակի թագաւորելու սկսելուն՝ քարտէլ եւ պաշտօնին մէջ վերտան հաստատուած է՝ թագաւորին ներսու կամ թագուորի հետ ընդհանուր մ. անհնազան յառաջ:

1) Գրատուր (Ե. 2). Տիրանի Արշակ թագաւորներուն տանը (Հուսուսորեն Տիրանի առաջին տանները եւ Արշակայ առաջին եւ վերջին տանները), վերջինն հետ Պարսից ախորժը զերէ կը տարուի: Ասոր վայր երբ պարսպա՛ կը յարկ Պարսից եւ Քուշանաց մէջ, Գրատուս պատերազմի կիսկայ եւ Նիկիտուսն մէջ քարտէլութեամբ Հարպու հին կանար կ'ըսուան: Ասոր վայր Գրատուսն եւ գերեւ Արշակ թագաւորը կ'ըսուի թէ Արշակ թերէ անհնապակ եղած ըլլած ի մտային: Սակայն Արշակ անհնապակ եղած չէ, այլ զիստասուած է (Ամմարն. 27, 12, 3՝ «Արշակ... արքայադ արեւմտեան՝ մեռաւ որով...») եւ հարկ է որ Գրատուսն նոյն ըլլայ կերպի անուն ներքինացի հետ, որ Արշակայ գերեւութեան յառաջ «վերական սպիկն եղած է եւ կրիւն. դասաբը Մամիկոնեանք ըսէ, թէ թէ գրի եղած չէ. («Հուսուս») Հայաց ախորժը հիւշակ ներքինացի եւ Առաստույ յանձնէր: Ասոնք մէկ յառաջ վերականու ազգին եղած կ'ըսուի, մկայն վերականու զինուոց Ամմ. անդ § 5 եւ: Ար կը պահի Փասասոսի (Գ. 2) սպասարկներուն ջանկին մէջ, եւ Է ժը ստացասններուն մէջ յառաջ կը բերուի լոյ Անդեղ սուրը, եւ ան Անդեղ տան նոյն միջոցներուն սպանուած մտազանուս ի ինչանը. հմտ. սակայն Դ. 26 էլ 196: Ասոր հաստակ Փասասոսի քով Գարդի նկատմամբ անորք անդ կ'ըսուի (Ե. 2 էլ 196)՝ «որ յառուսը Արշակայ թագաւորին կամ Տիրանու հոգր նորս գտմուն մտէլ լոյ նոյն գործ մարդպետութեանն, թէ Գրատուսն Հուսուսորի՛ ըլլալուն՝ մահուսն արեւոյն տունէն զայնոն ըլլայ, սինպուս յինձու է, ինչպէս Արշակայ անհնապակ ըլլալը: Այս ընծուս անգիւրթիւնէ մէջեց հանուր առիթ կ'ըսէ եւ Գրատուսը անունը — պարս. Գրատուսար «դշ, անարաս կին, որ սակայն պարսիկական պատասխան մէկ է պարզապէս, զոր Հուսուս հարցն առաւ անոր՝ զինքը Գրիկուս առթիւ:

Քուշանացի գեմ մըտած պատերազմին ետքը՝ Հուսուս հիւշակին (Գաղիկն) եւ Առասանին կը յանձնէ Հայաց ախորժը նուստին, եւ կը յարկուի Արշակուսաց Արատուսից թերթին պարսպուրէս, որ մինչեւ մեռաւ էլ անէ եւ հոգրակն երկու ստաւարգիտներուն մասնութեամբ կը վերանույ առածանայն (Ամմ. Մարիթը. 27, 12, 5-9: Փառաս. Գ. 26): Յանրոք արարի Պապ թագաւոր կ'ըսուի, եւ այնպէս Արատուսից Պարսիկներէն կ'անձուսի էլ կը կորսնակ (Ամմ. § 9 -12, Փառաս. Ե. 2. Դ. 26-27): Այս զենքերն անդէ ունեցած են 370ն եւ 371ն, ինչպէս Եգիպտոս եւ Siovers, Studien zur Gesch. der röm. Kaiserzeit 268: Քուշանացի գեմ մըտած պատերազմը հնայն ընթանքի:


1 Գրիպիտոս, վասն պարսի. Ա. 17 էլ 84: 21/22? Theopb. շար. V. p. 269, 17 առ. Սարն կ'ըսէ յանդիմանելուս II 15 coe. C. p. 71 n. 25. 26 ed. Müller 'Agoisov.
2 [Մատթ. Բուհայրի էլ 251. հմտ. Hübschmann, Die altarm. Ortsnamen S. 406 եւս. 2 — Indogerm. Forsch. Bd. 16, 1904-].
3 Արսպ. էլ 605, 607, 613: 620-630: 632 — p. 71. 48-58: 60: 71: 20: 75: 99: 78, 91: 15: Փառաս. էլ 195: 262: 4 Աշխորհացոց Մ. Խորհեացոյ էլ 61: 4 հոս. Սիբրեան՝ «Գծարան յարում գոյ գեան Մեղ եւ անկանի յԵփրատ» [Հմտ. Hübschmann, անդ էլ 323 — ՀՈ. 1905 էլ 189]:
4 Սասունի եւ Տիգրիսի արեւոց սահմանները էլ 15 [Հայ. թարգմանութեան վիճակ, 1896] — SBWA. Bd. 133 Nr. IV, 1895. [Հմտ. Cuinet, La Turquie d'Asie II 587, ար. Հիւրժանի թ. Գլուսիթիւն կը կոչէ անդ էլ 326 (— ՀՈ. 1905 էլ 248): Մ. Կարնի պատմ. չկոյն]:
5 ըսա այսմ Տոմարէկ անուն սխալմամբ հայ. ոչ բառն էր փոխանցել:
6 Գաղար Փարսիցի էլ 114/115 — Langlois, Collection II 278.
7 Ամմ. Մարիթը. 27, 12, 14:

Ողականի մտերը՝ ուրիշ մարդկեան մը սպանութեան վրայ, հաւանական է որ Ողականի զոյցն՝ այս հնագոյն պատմութեան վայելէ աւելի ուշ տաններ յարմարութեամբ է, այնչափ աւելի՝ որչափ որ Մուշեղ Մամիկոնեան՝ մարդկեան սպանելէ ըստ Թ. Գ. Ի՛ իւր դատիներէն գրեթէ է ամբողջապէս ուրիշներէն փոխ առած է։ Մարդկեան Մուշեղի քով սպանման պատմութիւնը՝ Տարաւոյ մէջ բաց ի սրբունի կայունացող վերաբերող գիւղերէ — որ Հայր մարդկեան հոգեղութեան ապին են — դիտել միայն Ներսէս կամօղիկոսի կալուածները՝ զորոնք նմանապէս մարդկեան կը ջանայ սրբունի կալուած ընել։ Ուստի մեծապէս կը մղուինք կարծելու թէ Մամիկոնեանց Ողական ամբողջ յիշատակութիւնէ ժամանակագրական վերլուի մ'ըլլայ եւ ամբողջ զոյցը իր վերջնական կերպարանքն առած ըլլայ՝ Մուշեղ կամօղիկոսի մահու ընդէն ետքը։ Այս բնութեան հակառակ կ'ըլլէ առ պարզապէս որ Տիրանի օրով իսկ թուք կ'ըլլայ Մամիկոնեանց՝ այլ տան, մը վրայ, զոր այն տաններն թողլով՝ քաշուեցան իրենց բնիկ աշխարհը՝ Տայը՝ 1։

Մովսիս Խորենացոյ համեմատ (Բ, 47) Ողական նախաբար կը վերաբերի եղբոր Ավուռեանց տոհմին, զոր Տրգառ թագաւորի դէմ ապստամբութեան մ'առնել Մամիկոնեան Մամիկոնեանց կարծեցեալ նախնին՝ մէկուկէն վերցուց. որուն վրայ թագաւորը զՄամիկոն վարձարեանց նոյն տոհմին ստացուածքներն ի նորհակալութիւն անոր տալով։ Ավուռեանց տոհմին, ինչպէս նաեւ Ամատուեանց տոհմին ընչու՞մը՝ պարզապէս Խորենացոյ մէկ գիւռն է 2։ Ավուռեանց տոհմին Տնազդն ժամանակագրութեան մէջ, որչափ կը տեսնենք՝ մէկ անգամ միայն կը հանդիպի. այսպէս Այրուկ Ավուռեանց ընդէն էլ 173 = Langlois II. 215, եւ բաց սոսի Խորենացի (էջ 206) Գիւղ տարածանցի անապատականը, որ Դանիելը թորպիսկպոսի աշակերտն էր (Փաւստ. Զ. 44), սլուրեի կը շինէ։ Միայն գիտանք որ Մամիկոնեանց, օտար, շինատանէն գաղթած տոհմ մըն էին՝, որ արդէն ըստ Փաւստոսի՝ Գ. գարուն առաջին երբորդին Հայոց թագաւորութեան սպարապետութիւնն ածեր ժառանգաբար՝, թէ այս առնդութիւնն որչափ փոտահել է, բնականաբար շատ ինքնական է, վասն ինչ Մամիկոնեանց ժառանգել է այս տանագրութեան վախճանն եւ մէկուկ կողմանէ ալ առ հասուակ ստուգութիւնն քննելու առնել միջոց կը պահի մեզ, եւ հոն՝ ուր այսպիսի քննութիւնն մը հնարաւոր է, այս քննութիւնն առ

հասարակ այն ժառանգական գրութեան չի նպաստել։ Արդէն Տրգառայ տանն իսկ Մեծ Հայոց առնել զոյց վրայ սպարապետ մը կը յիշուի Արտաւազ անունով, որ անտարակոյս մամիկոնեան մը պիտի ըլլայ։ Եռանարեւ Արտաւազդարս՝ մէջ Մարտ անուոր կը գտնուի եւ կրնայ Փաւստոսէն էլ Յ (հմմտ. էջ 28) հասուակ ըլլայ, ուր Արտաւազդարս որդին Առջե կը նշանակուի իբր նահապետ մամիկոնեան տոհմին՝ յարգել սպարապետութեան Հայոց, եւ իբր մեծ զօրավար զոյցը խորհուրդու Բ. Ի. Արգ՝ Խորենացի, որ կարելի եղածին շափ մամիկոնեանները Հայոց հին պատմութեան անհետցընել կ'ուզէ, նոյն Արտաւազ սպարապետ Մամիկոնեանի կ'ընէ (Բ. հգ, 48, 48), եւ որպէս զի մէկը չհետաքրքրուի Հայոց պատմութեան մէջ կ'ընէ Մամիկոնեանց թէ ինչու Մամիկոնեանց այլ եւս հայոց պատմութեան մէջ կ'ընէ մը չեն հաւարար, այս հարցման ալ առջեւը կ'առնու ընելով թէ Արտաւազի բանց տոհմը (բաց ի Արտաւազդէ, որ փախած էր) տանջելով ըսած է (Բ. հը)։ Ժամանակագրական այս վերլուիս հինն է Մամիկոնեանց հնագոյն մէկ պատմութիւնը, զոր խորենացի գործածած է։ Այս հնագոյն պատմութիւնը կ'ընէ թէ Մամիկոնեանց Մամիկ եւ կանակ նախնիներն Հայոց խորով Առաջին թագաւորին եւ Պարթեւաց վերջին արքային՝ Արտաւազի տանէ Հայաստան գաղթութեան են, բայց միւռնոյն ժամանակ Պարսից Արտաւազի արքային հինգերորդ արքին՝ Պարսոս կայսեր առաջին եւ խորհուրդու 35րդ արքին կը զնէ՝, ըստ այսմ Մովսէս կ'ուզէ իր ընթերցողներուն հետաքրքրութիւնը յագեցընել եւ մեկնել թէ Մամիկոնեանց օտար տոհմն ինչ ամբողջ Հայոց աշխարհին մէջ այնպիսի մեծ զօրութեան հասած ըլլայ, եւ այս վախճանու կը ստեղծէ իրեն յատուկ գրութիւն մը, որուն համեմատ պիտի մեկնուի իբր թէ այս երեւոյթը՝ հին բնիկ տոհմերու — որ յետոյ իրենց նշանակութիւնը կորստած էին — ետ քաշուելովն ու բնակելով ըլլալովը։ Այս բերանման օրինակ եղած է Խորենացոյ Փաւստոս, որուն քով խորով Բ. եւ Տիրան թագաւորներու տանն շատ մը տոհմերու — Մանաւազդեանց, Որոշուեանց, Բըզնուեանց, Բղեշիկեանց Աղանեանց, Ռշտուեանց եւ Արժուռեանց — անպակասաբար կը պատմուի։

Dr. J. Marquart.



Ա Ր Գ Ո Վ Ր Ա Ս Ն

ԳՐԲՐԱՎՈՐՈՅ ՏՐՎՈՐՈՅ ԲՈՐՔԵՐԵՆ

Բարեյիշատակ Հ. Արմանեւ Ա. Եիւզիւք՝ ձեան, Իրաւուն Անտոնեան, 1841ին Պապական առաքելութեան երթալով՝ տեղոյն ազգայնոց սովորութիւններուն վրայ բաւական ծանօթութիւններ հաւաքած է, ուսկից հետեւեալները կը քաղելը։

այս մեզ թէ ինչու՞ Հաղպատ Սարկ թագաւորը զերբ բանէն ետք անմիջապէս Հայոց վրայ լքածը։ Արդէն փոքրիկ Կարեւ թագաւորն անօթ չէ, բայց կրնայ 387 ըլլալ։ 372ին սիբիերը Հաղպատ սարաւորն զայլ կը սպաննէ զԵրզնկ եւ զԱռաւան։ Ամ. հ. 14։ Փաւստ. Ե Գ (առաջ անուան) — Ե շ (Գրգի)։

1) Հայր Խորգոյն ներկայ է Ներսէս կամօղիկոսի թագման (Փաւստ. Ե իջ էջ 222 եւն.)։
 1 Փաւստ. Գ 48 էջ 47։
 2 Մարտաւար, քննութիւնը Երանի պատմութեան վրայ, Փաւստ. Ա. էջ 47-49։
 3 Փաւստ. Ե Գ էջ 204. Է էջ 247/8։
 4 Փաւստ. Գ. Գ 62։

1 Արտ. 641 — Lagarde p. 80, 98.
 2 Սերբոս 12-13։